

# ՆՐԲԱԿՈԶՄ ՄՆՅԱԼՈՒ ՀԱՄԱՐ...

\* \* \*

Լիթրէ գիրութիւնը սապէս կը նկարագրէ. Մարմոս վիճակ մ'է՝ յորում ճարպի քանակութիւնը համեմատական է ծաւալի և հասակի: Ծթէ ճարպին քանակութիւնը կ'աւելնայ սոյն համեմատական չափէն, զիրութեան կը յաջորդէ սոնցութիւն կամ յոյրախտութիւն (օհեսիտէ)՝ որ անրնական տառապեցուցիչ վիճակ մ'է, և միանգամայն վտանգաւոր:

Եոյրախտութեան պայմաններէն ոմանքը, կամ սոնցութեան տանող պատճառներէն մի ցանին մեզի ծանօթ են. բայց գեղ անծանօթ կը մեան չափազանց ճարպաւորութեան ներքին պատճառները. սոնցութիւնը երթին մասնաւոր կազմուածք ունեցող ենթականներու մէջ կը ծաւալի, և կախումն չունի ոչ առողջապահական և ոչ ալ սննդառութեան զգուշութիւններէն. և այս պարագային գեղ փոքր տարիքի մէջ յոյրախտը կը սկսի. յոյրախտաւոր պատանեակները ստէպ կը սկսէ կը տեսնենք: Միենոյն չափով կերակրուող և հաւասարապէս նըստողական և շարժողական կենաց հետեղ երկու անձեր, զոր օրինակ, այր և կին, հազիւ ՅՕ տարեկանի հասած՝ մին չափազանց կը ճարպաւորուի և միւսը նիհար կը մնայ: Ճարպակոյս չի կայ որ մէկուն տրամադրութիւնը նպաստաւոր եղած է սոնցանալու:

Սակայն մեծաւ մասամբ յոյրախտութիւնը 40 տարեկան ըլլալէ վերջ կը սկսի. և անոնց մէջ որ ճարպը չափազանցօրէն ենթամորթի խորշային հիւսուածքներու մէջ կը մղուի, կերպով մը սոյն անպատճենութեան պատճառն իրենք են: Մասնաւորապէս չափազանց կերող անձեր են իրենք որ չեն կրնար ալսործակնին զսպել և շարժողական կրթութիւններէ ետ կը կենան. զիշերը շատ կը քնանան և անկէ զատ, զրեթէ ամէն օր, ճաշէ վերջ քնածութեան մէջ կ'իյնան: Ռմանց կերակրու

ժամանակէն դուրս, սրճանոցներու կամ անուշելէններու խանութները ատեն կանցընեն՝ առասութեամբ քափէ կամ ալքոհոլական ըմպելիք վայելելով: Գիտուած է որ քաղաքացիական կեանքը, ցուրտ կիմաները՝ կը նպաստեն՝ յոյրախտութեան: Այս հիւանդութիւնը աելի հիւսիսային երկիրներու մէջ ծաւալած է քան միջերկրական կլիմաներու տակ:

Անցութիւնը զանազան անպատեհութիւններ ունի, որոնցմէ ոմանց հետեեալը են: Յոյրախտաւորը այլանզակ երկոյթ մը կ'ունենայ. իւր կորովասրութիւնը և նկարագրի զօրութիւնը տկար կ'ըլլան, վասն զի չափազանց ճարպը մկանունքները կը ճնչէ, անոնց զործունէութիւնը և զարգացումը կը խափանէ և անոնց տեղը կը զրաւէ. վերջապէս երբ ճարպաւորութիւնը ենթամորթի խորշային հիւսուածքը դուրս՝ կը ծաւալի նաև մարմնոյ րուրոց զործարաններու մէջ, այն ատեն յոյրախտութիւնը ենթակայի կեանքին վտանգաւոր կ'ըլլայ: Աղիքներու չափազանց ճարպայնութիւնը՝ անոնց կանոնաւոր գործունէութեան արգելք կ'ըլլայ. արեան շրջանը և շնչառութիւնը յոռի կերպով տեղի կ'ունենան և ծանր պատիհարներու ենթակայ կ'ըլլայ յոյրախտաւորը:

Պէտք է ճնշիլ չի սոնցանալու համար, կամ եթէ մէկն արդէն սոյն ախտէն ըրունուած է, աշխատելու է նիհարնալու: Այն անձինց որ ՅԵՒ 40 տարիքի մէջ կ'անդրագանան թէ չափազանց ճարպաւորութելու հակամէտ են՝ պէտք են հսկել իրենց մննդառութեան և ընդհանուր առողջապահական վիճակին վրայ: Պէտք են զգուշանալ շաբարէ, ճարպէ, փեկուղէ կամ բուսալիւրէ կազմուած պարարտացուցիչ կերակուրներէ, և միշտ սեղանէ ենելու ժամանակ՝ ուտելու թեթև ախորժակ մը զեռ ունենան. կարելի եղածին չափ քիչ խմեն և ցերեկուան քուն քաշեն, պտոյտներ ընեն. անկողնէն ելնելնին կանին և ուշացնեն զնոյ ժամերնին: Եթէ մէկը յարատեարար այս զգուշութիւններն ընէ՝ անտարակոյս վտանգէ զերծ

կը մայ և եթէ անզգոյշ գտնուելով ան-  
հեթեթ յոյրախտաւոր պիտի ըլլար, գէր  
և ծանրաշունչ պիտի տեսնուէր, անձին  
գովելի զգուշութեամբ վայելու և նրբա-  
կազմ մալուկ' առողջ, աշխոյժ և արթ-  
նամիտ գործունեալթին մը կ'ունենայ:

Այակայն, ընդհանրապէս, յոյրախտու-  
թեան ենթական շատ ուշ կ'անզգազառ-  
նայ իւր տիտուր վիճակը. ոչ իւր ախոր-  
մակին և ոչ ալ քնասիրութեան յաղթած  
կ'ըլլայ. իսկ եթէ երրեմ փորձած է ինց-  
գինը սանձել և պատերազմիլ սոնցու-  
թեան զէմ, կամ կարճատե և կամ ձա-  
խող եղած են իր ճիգերը, և ճարպաւորու-  
թիւնը իւր հիւսուածներուն մէջ թափան-  
ցած է, պէտք է այդ ճարպը հալեցնել: Զանազան  
տեսակ ոճեր նկարազորուած  
են՝ որոնք ամէնն ալ զգուարին են. առաջ  
արդինց ունեցող ոճերը պէտք է բը-  
ժըշկի հսկողութեան տակ ըլլան, վասն զի  
սաէզ մագրողականներ, երկարատև մար-  
մնական կրթութիւններ, յետին սատիճանի  
սննդառութեան քանակը նուազեցնել և  
մասնաւոր զեղեր գործածել կը պահանջնեն:  
Բայց բոլոր այս կերպով ստացուած նի-  
հարութիւնները կարճատե և անցողական  
կ'ըլլան, և սակայն երրեմ անհրաժեշտ հարկ  
կ'ըլլայ սոյն միջոցներուն ձեռնարկել, յոյ-  
րախտաւորի կեանցն ազատելու համար:  
Անզամ մը սոյն օրինակ ոճով մէկը  
վատուժնայ, եթէ սառուցի կ'ուզէ ա-  
ռողջանալ, պէտք է վերոյիշեալ զգուշու-  
թիւնները կանոնաւորապէս և յարատեա-  
բար գործադրէ և բոլորովին իր ուտե-  
լիքներու ցանկէն դուրս հանէ ճարպը,  
փեկունները, շաբարը. իրեր ըմպեկիք թե-  
թև թէյ և նմանօրինակ տաք խաշոյններ  
ըստ կարեւոյն առանց շաբարի. հացը վե-  
րածել մի քանի կեղեային պատառի. կե-  
րակուրի վերջը՝ խաշած կանաչեղիններ և  
եփած պտուղներ ուտելով՝ զեռ չի յագե-  
ցած անօթութիւնը խարելու է. սոյն ոճով  
չափաւորուած սննդական ճաշացուցակը  
պէտք է ամրողջանալ, սաէզ լուծողական-  
ներ առնելով. վերնամաշկը զրգութով՝ պաղ  
ջուրի լոգանքով, մարմինը մարզելով, պը-

տոյտներով, մարմնակրթանքներով, կէս  
օրուան ցունէ հա կենալով:

Յոյրախտի բուժումը տաժանելի է.  
սկիզբէն՝ անօթութիւն զգալը գրեթէ յա-  
րատու է՝ քանի որ սննդառութիւնը չափա-  
ւորելով՝ դներային և ճարպային սպա-  
ռումը անօթութեան կը զգուն. և զօրա-  
որ տոկունութիւն պէտք է ուտելու և խը-  
մելու այդ պահանջները չի կոհացնելու հա-  
մար: Եւ սակայն նպատակի գերազանցու-  
թիւնը պէտք է բաջալերէ զմարդ յարա-  
տելու, նոյն իսկ զանազան տարիներ՝  
մինչեւ որ բնութիւնը վարդի սակաւապե-  
տութեան, յիշելով իտալական առածը  
թէ՝ մարդիկ աւելի որկորով կը մեռնին՝  
քան սրով: Եւ այս ստոյդ է թէ սակա-  
ւապետները աւելի երկարակեաց կ'ըլլան,  
քան որկորաժէտները:

Գէշն այս է որ յոյրախտի տեսակ մ'ալ  
կայ՝ որ անբուժելի է, և ենթական նոյն  
իսկ գրեթէ բան չուտելով հանդերձ կը  
պարարտանայ. այս զարտուիլ պարա-  
գային անպատճառ թշկի յարատու հրս-  
կողութիւնը և ինամբը պէտք չէ զանց  
ընել՝ հիւսուդին կեանքը երկարելու հա-  
մար:

P. L. Jaqueller

Հ. Ն.

## ՄՏԱԿՈՐԱԿԱՆ ՍՆՈՒԽԴԸ

ԵՒ ՁՂԱՑԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ճ. Ճ.

Ամէն մարդ զիտէ որ սննդական վատ  
իրեղիններ, զէշ կերպով իւրացուած ու-  
տեստեղիններ, և յոսի մարսողութիւնները՝  
անհատներու ստամորի և աղիցներու  
իանգարում և հիւսուդութիւններ կը պատ-  
ճառին: Այս բան այնքան յայտնի և քա-  
նական է որ եթէ մէկը ուզենայ հակա-  
ռակիլ կամ տարակուսիլ, իսկոյն ողջմտու-  
թենէ զուրկ պիտի համարուի:

Արդ, եթէ ես ձեզի ըսեմ, ով ընթեր-  
ցողներ, որ մտաւորական սեւեղը երբ-